

միայն ողջ անարատ պահելով, իրրե Պորու-
ծագ հարս մը իրենց սիրտն ու հոգին:

Այսպէս զեռ ուրիշ շատեր ալ թէպէտ
անրեւնարբու սուրբ շտափեց, ուրիշ տեսակ
անարիւն և ամէնտեսայ զոհարբումով բու-
լորովին կ'ողջակեցուն. անգործ վանքերու
և մոռցուած կուսաստաններու մէջ տպաս-
տանած, ճգնութիւններով և հակուսներով,
զգայարաններու մշտնջենաւոր մեռելու-
թեամբ շնորհքի այն փափկասուն ծիրը ան-
բիծ և անարատ կը պահեն:

Երկուքն ալ հիւանախ, երկուքն ալ դիւ-
ցազնական. այս որ արիւնով իրրե վարդե-
րով պնդուած, այն որ անարիւն իրրե շու-
շաններով սպիտակացած. արժանաւոր գործ
հզօր քաներու և հականերու, տկար և դիւ-
րաբեկ մարմնով կատարուած, որպէս սքան-
չելիք հեթանոսներուն, որպէս ամօթ իմաս-
տաւէրներուն, քաջալեր առաքինիներուն և

պարծանք քու խաչիդ, Քրիստոս Աստուած:

Արժան և իրաւ է մեծագոյն պատիւը
տալ անոր՝ որ ամենագերագոյն, ամենա-
հրաշալի, փրկութեան ամենամեծ գործը,
որ աշխարհիս վրան միակ կարելին էր, Ան-
մահին մահը, և մարդերու ապահով փրկու-
թիւնը, իր վրան կը կրէ: Այս նշանին առ-
ջեւ ամէն յիշատակ և նշան կը մոռցուի. կը
ցնդի աշխարհի ամէն երեւոյթ. ինչպէս Հիմա,
երբ արեգակը լեռներու թումբերուն ետեւ
խոնարհելով, կը նուաղին օրական տեսիլները
խտ մթութեան քօղ մը շուրջ կը տարա-
ծուի, այնտեղ ամէն տեսիլ ծածկելով, որոնց
մէջ միայն այս սեւատեսիլ խաչը կը տես-
նեմ գլխուս վերեւ տարածած անխոնջ բա-
զուկները հակելու, պահելու խաղաղ բնու-
թիւնը...

(Շարունակիլի) Զ. Վ. ՅՈՎԱՆԱՆԵՍՅԱՆ

ՀՈՒՆԳՐՈՒՄՆԻ ՎՍՐՁԱՊԵՏԸ ԿՈՄՍ ՍՏԵՓՈՆ ՊԵԹՂԷՆ

ՍՈՒՐԲ ՎՍՁԱՐՈՒ ՄԷՋ

Ս. Ղազարու հմայքը բազմաթիւ կայսեր,
արքաներ և մեծամեծներ հիւրենկալած է իր ա-
րեւելեան խորհրդապաշտութեամբ քօղարկուած
մենաստանին մէջ: Սակայն այն մտերմութիւնը
որ զգաց Հունգարիոյ ազնիւ և հերոս ազգի վար-
չապետի հանդէպ, անտովոր էր: Ազգեր կան
որոնք մեր դարաւոր տարագրութեան ճամբուն
վրան հակադրուաներ եղած են, երբայրաբար
բաժնելով իրենց սեղանը, հին և ազնուական
ցեղի մը տարաբախտ զաւակներուն Մաճակեցի
այդ ազգերու առաջիններէն են: Ոչ մէկ հայ
անգիտակից է Հունգարիոյ և անոր անբաժան
թրանսիլվանիոյ մասին և թէ ունինք հոն հա-
զարաւոր եղբայրներ որ հոյակապ և թշուառ
Անիի զաւակներն են: Ահա թէ ինչու մտերիմ
էր ազնուաշուք հիւրին գալուտը:

Ապրիլ 10ի կէտօրէն վերջն էր սպիտակ մա-
կոյկ մը խառնուեցաւ լճակի մէջ անդրադարձ
կարմիր պատերու ներկած ջրերուն: Բարձրա-

հասակ, նիհար, բայց ազնուական ու խոհական
տիպարով վարչապետը ոտքը կղզիի ափին դը-
րաւ, և անոր հետեւեցան, հունգար. Նախա-
րարութեան բարձրաստիճան անձնաւորութիւն
ներ: Հիւրերը զիմաւորեցին Գեր. Արքահայր Հ.
Յովհան Վ. Աւերբան և շատ մը վանականներ:

Վենետիկոյ մէջ, վարչապետը միակ և առա-
ջին այցելութիւնը Հայոց կղզիին տուաւ, ինչ
որ չվրիպեցաւ տեղացիներու ուշադրութեան:

Պաշտօնական ձեւակերպութիւններէն վերջ
սկսան թանգարաններուն և հայկական հնու-
թիւններու այցելութեան: Նախ եկեղեցոյ մէջ
տեսան իտալիոյ Մարգարիտա Թագուհուին նը-
ւիրած հրաշալի վարագոյրը, ապա եկեղեցական
սպասներու հայկական նրբաթել հին հրաշա-
կերտները: Անցնելով թանգարան, վարչապետը
հետաքրքրութեամբ զննեց Մոմիան և իր 8000
ամնայ փայտէ սնտուկը, Գանովայի Էկոնը,
հնդկական պապիրոսը, կղեմէս ԺՊ.ի մարմարէ

հրաշալի կիսանդրին. ապա առաջնորդուեցան, Չեռազարատունը, հայ արուեստի թերևս մենաշնորհ համարելիք մանրանկարչու թեան Կրբու թիւնները դիտելու: Հուսկ բացատրուեցաւ դրամական հաւաքածոն: Թանգարանի և Լորտ Պայրընի սենեակի անցքին վրայ հիացան թիւրքուլայի Արդարութիւն և Խաղաղութիւն իւզանկարին վրայ, ինչպէս նաև Ավագովսկիի հրաշալիոր Գասօը, որ բոլոր այցելուներու նման, զիրենք ալ դիւթից իր երեւակայական թոխչփին և վարպետի վրձինին համար: Անցնելով Լորտ Պայրնի սենեակը այնտեղ առանձին պատիւ մը ընելով մեր բարձրապատիւ հիւրին, խնդրուեցաւ Թագաւորներու Ռսկեգրքին մէջ իր անունը ստորագրել:

Այդ սենեակին մէջ Հնդկական փղոսկրէ աթոռը և Եգիպտական ճոխ գրատունը ամենէն աւելի զարմացուց մեր հիւրերը: Երբ թանգարաններէն դուրս կ'ելլէին սրահին մէջ կախուած տեսան Հունգարիայէն բերուած 1500ի երկու ֆիւմինկ կոպլէններ որոնք ամենուն մասնաւոր հետաքրքրութեան արժանացան:

Հիւրերը սրահներէն առաջնորդուեցան պատկերներու թանգարանները, իստալ և Հայ 300ի չափ զուտ զորոցներ տեսնելու: Գիտութեանց թանգարանին մէջ հիւրասիրուեցան հայկական վարդանոյշով, հուսկ իջնելով տպարան ցոյց տրուեցան մեր շքեղագոյն տպագրութիւնները: Գեղարգելի Աբբասյայը ի նշան Հայ ազգի երախտագիտութեան ղէպ ի հիւրընկալ Հունգարիան նուիրեց 36 լեզուով Ս. Ն. Շնորհալիի հազուագիւտ « Հաւատով Խոստովանիմ »ը, և 1927ի Գեղունի մը որուն վրայ, զոհացնելով ազնիւ վարչապետին փափաքը՝ հայերէն գիրքով շարադրեց հետեւալը.

ԱՌ ՆՈՐԻՆ ՎՍԵՄՈՒԹԻՒՆ
 ԿՈՍՍ ՍՏԵՓԱՆ ՊԵՐԼԷՆ
 Ի ՆԵԱՆ ԽՈՐԻՆ ԵՐԱԵՍԱԳԻՏՈՒԹԵԱՆ
 ՅԱՆՈՒՆ ԲՈՎԱՆԴԱԿ ՀԱՅ ԱԶԳԻ
 ԵՒ ՅԱՏԿԱՊԷՍ ՀԻՆ ԵՒ ՆՈՐ
 ԳԱՂՔԱԿԱՆԱՑ ՀՈՒՆԳԱՐԻՈՑ,
 ՄԻԹԹԱՐԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆՆ
 Ի ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐ
 ՈՒՐ ՄԻՇՏ ԿԵՆԴԱՆԻ ԿԸ ԲԱՐԱԽԷ
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԻՐՏԸ
 Տ Ա Ց Ն Ո Ւ Ի Ր Է 20 Ն Է
 10 ԱՊՐԻԼ 1930
 † Հ. ՅՈՎՀԱՆ Վ. ԱԻԳԵՐ
 ԸՆԴԷ ԱՐԱՅ

Մէկ ու կէս ժամ անցած էր վայրկեանի մը պէս, երբ բարձրաստիճան այցելուները ճին պարտէզ ելլելով վայելիցիս քանի մը վայրկեան Ս. Ղազարի սրահիլի տեսարանները:
 Մակոյկը թողոյ մենաւոր քարափը յարգաւիր ողջերթի և սրտագին մնաք բարովի մէջ, սուրնով զեպ ի Լիտայ:

ԽՍՈ.



Չեռազարտիկ - Ս. Ղազար - Կոմս Ս. Գեթլիժ Միխիթարեանց մէջ.

